

Ասոր կը յաջորդէ ժամանակագրական կարգով Մովսէս Խորենացի քերթողահայր Պատմահօր հանդիպումը Առաքելոց գերեզմանին ի Հոռոմ շուրջ 440 թուականին:

Պատմահօր Հոռոմ իյնալը՝ իր վերադարձի ուղեւորութեան ատենն է:

Նա իր երթին, Եդեսիայէն վերջ, կ'ըսէ. «Անցաք ի սուրբ տեղիսն երկրպագել, և մնալ վայրկեան ի Պաղեստինացոց հրահանգս» ուսկից կը հասնէր իր կէտ — նպատակին՝ Աղեքսանդրիա: Աղեքսանդրիայէն վերադարձին է ուրեմն որ «Նաւել յԵլլադայ կամելով, յիտալիա բռնութեամբ անկար հողմոց. և ողբունեալ ի հանգիստ սրբոցն Պետրոսի և Պողոսի, ոչ բազում ի Հոռովմայեցոցն կացեալ քաղաքի, անցանելով ընդ Ելլադա յԱտտիկէ, սակաւ ինչ մնացաք յԱթէնս: Եւ ի կատարման ձմեռայնոյն՝ դէմ եղեալ ի Բիւզանդիոն ելանել, փափաքելով մերոց հայրենեացն»:

Անշուշտ չէինք կրնար պահանջել որ իր հոյակապ էջերուն մէջ՝ որոնք քանի մը հազար դարերու պատմութեան ամփոփոյցն են՝ մեզի մանրամասնութիւններ տար հայկական յուշերուն:

Ինչպէս կանխաւ ըսինք, զլիաւոր Առաքելոց մեծ ուխտավայրին քով հայերն ունեցած են հնուց մատուռ և հոգեւորական կամ ուխտաւորներու օթարան. ասոր հարկն զգացած էին մեր նախնիք և բարերարներու ձեռքով նուիրագործած այդպիսի վայրեր, քաջալերելու հաւատացեալներու բարեպաշտութիւնը ի յարգութիւն սրբոց շիրիմներուն:

Ս. Պետրոսի գերեզմանին մօտ այսպիսի նուիրական տեղոյ մը գոյութիւնը անծանօթ չէ. և անոր մասին կը վկայեն նաեւ երեւելի հնախօսներ, ինչպէս Արմելլինի՝ և ուրիշներ: Այդ հոգեւոր Ս. Յակոբ կը կոչուէր, և մատուռը Աստուածամօր նշխիրուած, ոչ կայիւ հայ քահանաներ իրենց ընտանիքով, անշուշտ առաջնորդելու և

ուխտաւորներու հոգեւոր պէտքերն հոգալու Ս. Խորհրդոց — մատակարարութեամբ, ինչպէս կը վկայէ Ժ. դարուն Թորինի Սնանուն Հոռոմի տեղեկագիրը. որուն զարմանք ազդած է քահանաներու ամուսնական վիճակը՝ իրենց մէջ վաղուց վերցուած Ըլլաով այդ ազատութիւնը որ կայ և կը տեւէ դեռ Արեւելքի բոլոր ծէսերուն մէջ:

Այդ հոգեւոր և մատուռը սակայն ճակատագրական տեղ մը գրաւած էին Ս. Պետրոսի մեծափառ տաճարին գաւթին ձախակողմը. վերջինիս շինութեան թուականին, 1450, բոլոր մերձաւոր մատուռներուն և հիւրանոցներուն հետ հայոցն ալ կը վերցուէր: Այդ վաղեմի սրբավայրէն միակ յիշատակ մը կ'երեւի ցարդ Լատերանեան թանգարանին մէջ, որու մասին պիտի անդրադառնանք, երբ յաջորդով մեր ընթերցողներուն տանք կարգ մը հայկական տապանազրեր, որոնք երկար տեղափոխութենէ վերջ՝ հուսկ կը հանգչին Հոռոմի Լեոնեան հայ կղերանոցի Ս. Նիկողոս Թուլենթինացի կոչուած գեղեցիկ եկեղեցոյն մէջ և մէկ քանին ալ Ս. Վլաս եկեղեցոյն մէջ, որ այժմ հայոց կը վերաբերի և ունի յարակից հոգեւոր մը կամ հիւրանոց՝ Ս. Քահանայապետներէն շնորհուած, հայ ուխտաւորներուն բարեպաշտութեան սատար:

Եթէ Ս. Աստուածածին մատուռն և կամ Ս. Յակոբ հոգեւորուն իրենց գոյութիւնը հնութեան մէջ անորոշ կերպով կը կորսնցնեն, անդին Ս. Պողոսի շիրմին քով լաւ եւս նահատակութեան տեղոյն վրայ պատկառելի թուականով հայկական հնութիւններ կան, վանքերու հետքեր, որոնցմէ բարեբախտօրէն նշմարներ յայտնուեցան անցեալ դարու կէսին: Յաջորդով կու տանք արձանագրութիւններ, կը խօսինք այդ յիշատակարաններուն վրայ որոնք մինչեւ Քրիստոսի 650 թուականը կ'ելլեն:

Հ. ԵՂՍ. ՓԵՁԻՆՅՍՏ.

1. Տե՛ս երկը Le chiese di Roma. 1891. էջ 769.

## ԽՈՒՐՐԻ ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ԽՈՒՐՐԻՆԵՐ

Խոստացած էի՝ ողբացեալ Հ. Յ. Տաշեանին աւելի մանրամասնօրէն և հիմնական գծերով ներկայացնել Խուրրի աշխարհը և հայեցողութիւնն անոր ցեղախօսութեան և լեզուարանութեան մասին, միանգամայն լուսաբանելով նախընթաց գլուխների մութ և անստոյգ կէտեր, և ուրեմն այդ թերի սահմանաւորումէն ծագած որոշ սխալ հասկացողութիւնները:

Անկէ ի վեր պատահեցան երկու անակնկալ դէպքեր: Մեր ազգը կորսնցուց նոր ժամանակների ամենէն ձեռնհաս և հեղինակաւոր բանասէրն ու գիտնականը, որ ո՛չ միայն ընդունակ էր քննադատելու հնախօսական ամենէն խորունկ հարցերը, այլ և զանոնք քննելու գիտական անախապաշար հայեացքով, նիւթին բացարձակ տիրապետութեամբ և ըստ նիւթի էութեան՝ զուտ առարկայական եզրերով:

Ինձ վիճակեցաւ մենաշնորհը առարկայ լինելու հայ մեծ հանճարին՝ Տաշեանի խնամոտ և թելադրիչ քննադատութեանց: Լոյս տեսած իր վերջին յօդուածին մէջ՝ յաւերժ յիշատակելի Հ. Յ. Տաշեան կը խոստանար «անդրադառնալու իր (իմ) վերջին գանազան գրուածքներին»: Սըրտագինս կը յուսամ որ իր մահէն առաջ լրացուցած է իր նկատողութիւնները:

Երկրորդ դէպքը շատ աւելի ուրախառիթ և խոստումնալից է քննութեան առարկայ նիւթերի տեսակէտէն: Որչափ ուրախ և երջանիկ պիտի զգար իմանալու նորագոյն հնախօսական գիտերի արդիւնքը:

Վերջին երեք ամսուան մէջ հնախօսական գիտութիւնը ճոխացած է մի շարք յոյժ կարեւոր գիտերով, որոնք առանձնապէս կը հետաքրքրեն հիւսիս-արեւմտեան Պարսկաստանը, Հայաստանն ու կովկասը:

Գիւտերի ժամանակագրական կարգով

այդ գիւտերն են. Ա) Ախեմենեան առաջին թագաւորների՝ Գարեհ Վշտասպի և Կիւրոսի պալատի պեղումը Պերսեպոլիսի մէջ, ուր Չիքակոյի համալսարանի գիտական արշաւախումբի ղեկավարն և նշանաւոր իրանագէտ Բրոֆ. Էրնար Հերցֆելդ գտաւ ո՛չ միայն գեղարուեստական քանդակներ, պալատի սանդխտատեր և խեցեղէնք, այլ և մեծ թուով բեւեռագիր արձանագրութիւններ: Ըստ իր առաջին տեղեկատուութեան՝ գտնուած բեւեռագիրը պիտի լուսաբանեն յոյժ հետաքրքիր խնդիրներ Մերձ. Արեւելքի պատմութեան (հաւանարար 600-500 ք. Ա.): Բ) Ապա անցեալ Փետրուարի վերջերը Բրոֆ. Հերցֆելդ գտաւ «հարիւրաւոր, հաւանաբար հազարաւոր բեւեռագիր աղիւսներ Եղամական (Էլամական) լեզուով, Պերսեպոլիսի մէջ Քսերքսէսի և Գարեհ Վշտասպի պալատի աւերակների տակ»: Հերցֆելդ կը թուի լինիլ համոզուած որ այս նոր գիւտը կը կազմէ Եղամական թագաւորների արքայական դիւանը, որ մեծապէս պիտի նպաստէ առեղծելու Եղամական լեզուն: Ինչպէս ծանօթ է հնախօսներին, Եղամը մի զօրաւոր թագաւորութիւն էր Մարական կայսրութեան կազմութենէն առաջ, մեր նախահայրեր Խալդիների պէս մահացու թշնամի Ասորեստանեան թագաւորներին: Եղամի թագաւորութիւնը կը տարածուէր Պարսկաստանի հարաւարեւմտեան կողմը, ներկայիս Գիրմանշահ քաղաքէն մինչեւ Պարսից ծոցը և Խապահան; իր մէջ բովանդակելով ներկայ Լոսի և Բախտիարի Գիւրտ ցեղերը: Խալ-

1. «Բզմվ.» 1932, Հոկտ. Նոյ. (թ. 10-11), էջ 435.  
2. «Հանդ. Ա.Մ.» 1932, Յուլիս, Սեպտ. (թ. 7-9), էջ 405. ծանօթութիւն 233.

դէս-Ուրարտուի և Եղամի միջև կար մի բնական — հաւանաբար անգիր — դաշնակցութիւն ընդդէմ Ասորեստանի: Արքայական այս դիւանը կարող է մեզ տալ լիառատ լոյս մեր ցեղային սկզբնաւորութեան և խաղաղական պետութեան մասին: Գ) Նուազ կարեւոր քան վերոյիշեալ երկու գիւտերը, բայց և այնպէս հետաքրքրական մեզ համար, Խորասպատի նոր բեւեռագրերն են: Ներկայ Մարտի 20ին, Տր-Ֆրանքֆորտ, Չիքակոյի համալսարանի արշաւախումբի պետն է Մուսուլ, հեռագրեց որ ինք գտած է Ասորեստանեան մի մեհեանի մէջ բեւեռագիր աղիւններ, որոնք որպէս թէ կը բովանդակեն Ասորի թագաւորների ցանկը՝ Գ հազարամեակին Գ. Ա., ցարդ անծանօթ հնախօսական գիտութեան... Այս նորագիւտ բեւեռագիր աղիւնների դասաւորումն ու առեղծուծը կ'առնեն առնուազն մի քանի տարի: Ուրեմն ասոնք պէտք է թողնել այս կէտին եւ անցնիլ մեր նիւթին: Պէտք էր յիշել այդ գիւտերը և մատնանշել անոնց արտասովոր կարեւորութիւնը, քանզի այդպիսով ձեռք բերուած նոր տեղեկութիւնները կարող են լրացնել ժամանակագրական ամայութիւններ և պատմական անցքերի անստոյգ օղակներ: Անոնք կարող են յառաջ բերել նաեւ արմատական փոփոխութիւններ ցարդ մեր ունեցած ծանօթութիւնների մէջ, յամենայն դէպս մի քիչ թարմութիւն՝ Արեւմուտքի որոշ երկիրների գիտնականների մտքին մէջ առ Արեւելքի հնագոյն քաղաքակրթութեանց փոխարեբերութիւնները:

Նորագիւտ Եղամական դիւանը կը խոստանայ մեծ լոյս սփռել Խորրի երկրին վրայ, որ նիւթ կը կազմէ ներկայ գրութեան: Ուստի, ցարդ գոյութիւն ունեցող լոյսին տակ պէտք է սահմանել Խորրի երկրի գրաւած շրջը և վայելած համարւ ծ՛՛ դարու կէսին Գ. Ա.:

Բոլոր գիտնականները համամիտ են որ Խատտի կայսրութիւնը իր ոյժի և ծաւալման գագաթնակէտին հասաւ Սոպպիլուլիումա թագաւորի օրով (1380-1346

Գ. Ա.): Անոր գահ բարձրանալէն առաջ Խատտի կայսրութիւնը մատնուած էր ներքին երկպառակութեան և կայսրութեան գաւառների անջատման: Սակայն իր առաջին օրէն սկսեալ Սոպպիլուլիումա թէ՛ պատերազմներով և թէ՛ ճարտար դիւանագիտութեամբ իր կայսրութիւնը բարձրացուց այն ժամանակուան մեծ պետութեանց՝ Եգիպտոսի և Բաբելոնի կարգին:

Խատտի թագաւորը կնքած է նաեւ մի շարք նիզակակցութեան դաշինքներ դրացի և սահմանակից փոքր պետութեանց հետ, ինչպէս Նուխաշշիի Տէտտէ և Ամուրրուի Ացերու թագաւորների հետ: Այս երկու դաշինքներն ալ, ինչպէս նաեւ հպատակ իշխանների հետ կնքուածները, բոլորովին յար և նման են իրար, թէ՛ բառերով և թէ՛ բովանդակութեամբ: Ստորեւ ամրոշուած թեմամբ կը թարգմանեմ ասոնցմէ մէկը՝ Խորրի երկրի շրջը սահմանելու համար. «Գաշնագիր Սոպպիլուլիումայի և Նուխաշշի<sup>2</sup> երկրի թագաւոր Տէտտէի միջև: Այսպէս (կը խօսի) Արեւը, Սոպպիլուլիումա, մեծ արքայն, Խատտի երկրի արքայն, հերոսը: Երբ Միտաննի երկրի թագաւորը ճգնած էր սպաննել Շարուպշա (Նուխաշշի երկրի թագաւորի հայրը), Միտաննի երկրի թագաւորը իր հատընտիր զօրքերով ու մարտակառքերով արշաւած էր առ Նուխաշշի երկիրը: Եւ մինչ նա ինկած էր Շարուպշայի վրայ, այն ժամանակ սա ուղարկեց իր դեսպանները Խատտի երկրի

1. Ինչպէս ծանօթ է «Բագմավէպ»ի ընթերցողներին, հետեւելով բեւեռագիր առեղծու գիտնականների ընթերցման, այդ անունը ցարդ կը գրէի Շարբիլուլիումա ուղղագրութեամբ. Այժմ ամենայայտնի ընթերցողներէն մէկը Տր. Էմիլ Ֆորրէր ուղղած է զայն ըստ վերնոյն. հմտ. E. Forrer: Boghazkoi-texte, in Umschrift, հատ. II. (1926) էջ IV. և 13. նաև Caucasia. Fasc. 9. (1931). էջ 2. Ի յօդուածն Hajasa-Azzi.

2. Նուխաշշի երկիրը կը թուի լինիլ հիւսիսային Սիւրիոյ ու Եգիպտոսի միջև տարածուող գաւառներէն մէկը.

3. Խատտի բնագիրը և գերմաներէն թարգմանութիւնը տեսնել. — Ernst F. Weidner: Politische Dokumente aus Kleinasien, Boghazkoi-Texte, հատ. 8. (1923). էջ 59-62.

թագաւորին. — Արդե՛հ Խատտի երկրի քաղաքորի՛ն ծառան եւ ևս, ըսաւ, ուրեմն այժմ փրկի զիս: Եւ ես Արեւս, ուղարկեցի մարտիկներ (և) ձիեր անոր ի պաշտպանութիւն: Եւ Միտաննի երկրին թագաւորը իր զօրքերի և մարտակառքերի հետ արտաքսուեցաւ Նուխաշշի երկրէն: Սակայն այդ բանին չլսեցի (?). ես, մեծ Արքայս, այլ սլացայ Շարուպշայի կողքին պաշտպանելու զինք: Եւ քանզի այն օրերը Իշուվայի<sup>1</sup> երկիրը ապստամբած էր Խատտի երկրի թագաւորին դէմ, ես արշաւեցի դէպ ի Իշուվայի երկիրը...: Երբ ես ոչնչացուցած էի Իշուվայի երկիրը, ապա քշեցի դէպ ի երկիրն Միտաննի ի պաշտպանութիւն Շարուպշայի: Մինչ ես Գաշշիարի<sup>2</sup> լերանց մարզը... Աւշէ՛ երկրին թագաւոր Անտարա(տլա)... ոչընչացուցի...»:

(Վերջին երեք եւ հետագայ տողերը կոտրուած և անստոյգ են):

Սեւակ Բ. «Անկասկած ամէն տարի իր կարմիր ծիրանին, և Խատտի երկրի վաճառականների ծանրոց-քարերով կրնան (զանոնք) կշռել. Եւ Տէտտէ կրնայ ամէն տարի գալ Խատտի երկիրը, Արեւիս, իր Տիրոջ (այցելութեան)»<sup>3</sup>:

Այժմ կը հետեւի այդ դաշնագրին մեզ հետաքրքրող մասը.

«Եւ նա (Տէտտէ) պիտի լինի բարեկամ՝ իմ բարեկամների հետ. նա պիտի լինի թշնամի՝ իմ թշնամիների հետ: Եթէ (ես), Խատտի երկրի թագաւորը, (կենամ կամ բնակիմ) յերկիրն Խորրի, կամ յերկիրն Մեցրի (Եգիպտոս), կամ յերկիրն Գարաս(ուն)եաշ (Բաբելոն), կամ յերկիրն Աշտատա, կամ նաեւ յերկիրն Աւշէ, բոլոր այն թշնամական երկիրների հետ որոնք սահմանակից են քու երկրիդ, և որոնք թշնամի են Խատտի երկրի թագաւորին, դու պիտի լինիս թշնամի: (Այստեղ կայ մի երկար շարք բարեկամ երկիրների որոնք դուրս կը թողում): ... Երբ ես, Խատտի երկրի թագաւորը, մեկնիմ կողոպուտի, այն ժամանակ Տէտտէ

իր մարտիկներով ու կառքերով, և առանց իր սրտին մէջ ոխ պահելու... կամ երբ ես իմ արքայորդիներ կամ մեծամեծներ ուղարկեմ կողոպուտի դէպ ի ուրիշ երկիրներ... եթէ Տէտտէ ոխ պահէ կամ մերժէ կռուիլ իմ թշնամիի հետ, կամ մտածէ մի դաւաճանութիւն... նա այդ կերպով զրժած է ուխտին և դաշինքին...»:

«Երբ Խատտի երկրի թագաւորին դէմ ապստամբի մի ուրիշ թշնամի և կողոպտէ Խատտի երկիրը, ապա երբ Խատտի երկրի թագաւորին դէմ պայթի մի ապստամբութիւն, Տէտտէ լսէ անոր մասին, նա պիտի փութայ գնալ զօրավիգ իր իշխանին՝ իր մարտիկներով և կառքերով...»:

(Գարձեալ նոյնը կրկնուած տարբեր բաներով և ասութեան տարբեր ոճով: Իբրեւ վկայ այս դաշինքին և ուխտին, Սոպպիլուլիումա կը յիշէ իր և դրացի երկիրների բոլոր աստուածութիւնները, հետեւեալ կերպով). «Երկնքի Շամաշը, Արինայի Շամաշը, Երկնքի Տէշուպը, Խատտիի Տէշուպը, Շէրի, Նաննի լերանց Խորրա

1. Իշուվայի երկիրը կը համապատասխանէ Կոփաց աշխարհին՝ թէ՛ լեզուարանական և թէ՛ ցեղագրական հիմունքներով. S. Massis, Vol. I. 8. (1929, Յունիս, էջ 189): Այդ ասուգարանութիւնը ընդունուեցաւ թէ՛ Հ. Յ. Տաշեանէ և թէ՛ Արեւմուտքի գիտնականներէն:

2. Գաշշիարի լերինք նոյնացուած են այսօրուան Տուր-Արդենի հետ:

3. Աւշէ երկիրը կը համապատասխանէ մեր պատմական Աղձնեաց նահանգին: Մանրամասնութիւններ տես Massis, ըստ վերնոյն և Հ. Յ. Տաշեան. «Հ. Ամս.» 1931. Հոկտ. - Նոյ. թիւը:

4. Վայդները թարգմանութեան իւրաքանչիւր տողը ծանրաբեռնուած է լիակատար բանասիրական ու պատմական ծանօթութիւններով: Շատ պիտի բարդանար այս գրութիւնը, եթէ յառաջ բերէի իւրաքանչիւր ծանօթութիւն: Վերագրեալ տողերէն ակներեւ է որ Նուխաշշի երկրի թագաւորը պարտք կը համարէր ամէն տարի այցելիլ Խատտի երկրի թագաւորին, անոր ընծայ տանելով կարմիր ծիրանի ներկ կամ հիւսուածեղէն, և թէ անոր ծանրութիւնը պէտք էր կշռուէր Խատտի վաճառականների զօրծածած չափական դրութեամբ:

5. Արկնութիւններէ և միջարկութիւններէ խուսափելու համար այդ դաշինքին երկրորդ կը վերածեմ պարզագոյն ձեւին:

և Խազգի լեռանց Տէշուպը, Տէշուպ Խազգի, Տէշուպ Զիպլանտային, Տէշուպ Ների(ք)ի, Տէշուպ Լիխզինայի, Տէշուպ Խիշաշխապայի, Տէշուպ Տիախապայի, Տէշուպ Պէտտիեարիկի, Տէշուպ Շամուխայի, Տէշուպը Խուրմայի, Շարէշապի, Ուտայի, Գիզգուվատնայի (սա է Պոնտոս), Իշխուրիտտայի, և Նուխաշաշի: KAZ-ը Խատտի երկրին..... Տէլիպպինու Տուրմիտտայի, Տէլիպպինու Տավինիայի, Տէլիպպինու Խանախանայի, Աստղիկ-Աստղ (Աշ) Գաշեպա. (Սին) - Ուխտի տէրը, Իշխարա, երգումի դիցուհին, Խեբէ, երկնքի թագուհին, Իշթար, Գաշտերի Բելատը, Նինուվայի Բելատը, Խատտարինայի Բելատը, Նինադդա, Գուլիդդա, Զարբա, Խատտի Զարբան, Էլլայիայի Զարբան, Արզիեայի Զարբան, Իեարրի, Զարբա, Խուրմայի Խանտիտաշու, Շամուխայի Ապարա, Անգուվայի Գադախիսա, Գադարայի Շարբատ, Տախուրպայի Լուգալ-սալ-նուն-մէ, Գուննայի Խալլարա, Խուրիշնայի Կազպա, Իշխուրիտտայի Տարիշուվա, Լանդայի Բելդի, Լանդայի Կունիավանիշ, Գինգայի Նին-պիսան-պիսան-նա (ընթերցումը ապահով է), Լարանի լեռինք, Շարբանա լեռինք, Իշաշա լեռինք, Լուլախի լեռ, Խաբիլի լեռ, Երէշկեգալ, արական լեռ և զիցուհիք բովանդակ Նուխաշաշի երկրին, Յաւերթուլեան բոլոր լեռ, Նարա, Նամշարա, Մինկի, Տուխուշի, Ամուկի, Ամիդատում, Ալալու, Անտում, Անու, Ապանտում. Էնլիլ, Նինլիլ, լեռինք, գետք, սկունք, մեծ ծովը, երկինք եւ երկիր և ամպեր թո՛ղ (լինին) վկայք այս դաշնագրութեան և այս ուխտին: Եթէ Տէտտէ զրծէ և չպահէ այս դաշնագրի և ուխտի բոլոր բառերը, որոնք կը մնան զրեալ այս աղիւսին վրայ, թո՛ղ աստուածները ոչնչացնեն Տէտտէն իր գլխով, իր կիներով, որդիներով, թոռներով, տնով, քաղաքով, երկրով և իր ինչքերով: Իսկ երբ Տէտտէ պահէ այս դաշնագրի և ուխտի բառերը, որոնք կը մնան զրեալ այս աղիւսին վրայ, թո՛ղ աստուածներ պաշտպանեն զինք իր գլխով, իր կիներով, իր

որդիներով, թոռներով, իր արջառով, իր տունով, քաղաքով, երկրով և երկինքով»: Ճիշտ նման բառերով և երկրանուններով երկու դաշինք կնքած է Սուպիլուլիումայի որդին Մորսիլիս զրացի երկիրների հետ, Ամուրրուի թագաւորը՝ Դուրլի-Տէշուպի և Խալապի թագաւոր՝ Ռիմի-Շարմայի հետ: Խատտի երկու մեծ թագաւորների, Սուպիլուլիումայի և Մորսիլիսի այս դաշինքների մէջ կայ նշանակութեան արժանի մի կէտ: Անոնք կը յիշեն երեք մեծ երկիրներ՝ որպէս թշնամի կամ բարեկամ, հետեւեալ կարգով. առաջին՝ Խուրրի կամ Խարրի, երկրորդ՝ Մեցրի (Եգիպտոս), երրորդ՝ Գարատ(ուն)եաշ (Բարբելոն): Այն ժամանակ, այսինքն 1350 տարի ք. Ա., Փոքր-Ասիական մեծագոյն կայսրութեան՝ Խատտի թագաւորների աչքին Խարրի երկիրը կը զբաւէր առաջնակարգ դիրք՝ նոյն իսկ համեմատած Եգիպտոսի և Բարբելոնի հետ: Այս եզրակացութեան կը հասնիմ նկատի ունենալով բոլոր Խատտի արձանագրութիւնները: Խատտի թագաւորները իրենց զրութեանց մէջ թշնամի կամ բարեկամ պետութիւնները նկատի կ'առնէին ըստ անոնց քաղաքական կազմակերպութեան և զինուորական ոյժերին, ճիշտ ինչպէս այսօրուան պետութիւնները: Փորրէր<sup>1</sup> յիշելէ յետոյ հին-խարրիական (altharrisch) լեզուի բառերը, կը խոստովանի որ «այնչափ քիչ զիտենք Առաջաւոր Ասիոյ պատմութեան մասին եւ այնչափ քիչ կը հասկնանք խարրիական լեզուն», յառաջ կը բերէ ենթագրութիւններ, որոնք սքանչելիօրէն կը լուսարանեն հին հայկական աւանդութիւնները: Նա խարրիական բնագրէն հանած է Շարայի զրոյցը: Դժբախտաբար թարգմանութիւնը գոհացուցիչ չէ բաղդատելու համար պատմահօր Խորենացիի աւանդութեան հետ — «Եւ զորդի իւր գՇարայ, զհողովածին և

1. Emil Forrer: Boghazköi - Texte in Umschrift: 1926. հատ. Բ. Bemerkungen. էջ 25-26\* (Աստղանիշ) և հետագայ ամբողջ էջերը:

զշատակեր առաքէ ամենայն աղիւս իւրով ի դաշտ մի մօտաւոր, արգաւանդ և բերրի, յորում գնան ջուրք ոչ սակաւք, ի թիկունս հիւսիսոյ լեռինն, որ անուանեցաւ Արագած, յորոյ անուն և զգաւուն ասեն անուանեալ Շիրակ: Վասն որոյ թուի արդարանալ առասպելին, որ ասի ի մէջ գեղջկաց «Թէ քո Շարայի որդորն է՝ ասեն, մեր Շիրակայ ամբարքն չեն» (Մ. Խոր. Ա. 12): Գարձեալ Ասորեստանի և Բարբելոնի իօսքն ընելէ յետոյ «... և ծովեզերեայսն մանկունս, որք ի Գեղամայ և ի Քանանացոց և Շարայի ծնունդք և Գուշարայ...» (Մ. Խոր. Բ. 4): Գարձեալ. «Եւ ինքն արձակեալ զարեւմտեայ բազմութիւնն՝ իջանէ ի տեղիս խոտաւէտս մերձ ի սահմանն Շարայի, զոր հինքն Անիայտ և Վերին Բասեան կոչէին» (Մ. Խոր. Բ. 6): Խատտի արձանագրութեանց լոյսին տակ վերոյիշեալ մէջբերումներէն աւելի լուսարանող է պատմահայր Խորենացիի հետեւեալ հատուածը. «Իսկ Գուշարայ որ յորդոցն Շարայի, ժառանգեաց զլեառն Մթին, որ է Կանգարք, և զկէս մասինն Զաւախաց, զԿոզը, զԾոր, զԶորը, մինչեւ ցամուրն հնարակերտ» (Մ. Խոր. Բ. 8): Այս վերաբերութեամբ Փորրէր կը յիշէ Սուպիլուլիումայի մեծ հօր Տուլիսաշաշ թագաւորի (1420 ք. Ա.) մի արջաւանքը առ Շամուխա՝ քաղաքը և Գաշգա՝ երկիրը (Gašga): Խատտի թագաւորը Շամուխա քաղաքը զբաւելէ յետոյ արջաւանք էր դէպ ի Գաշգայի երկիրը, սակայն ան չգտնելով յաջողութիւն վերադարձած էր Շամուխա, և այդ առթիւ կը յիշէ որ խարրիական զլխաւոր աստուծոյ անունն էր Կումարուէ՝ (Kumarwe) և համապատասխան Բարբելացոց և Ասորեստանեայց Էնլիլին: Կը թուի որ Փորրէր այժմ Խուրրի անունը կ'ընդունի որպէս ցեղախօսական միաւոր. և որպէս քաղաքական անուանակոչութիւն համապատասխան մարզին կը գործածէ Խայասա-Ազգի (Hajasa-Azzi) անունը: Այդ զրութեան մէջ նշանակութեան արժանի մի նորութիւն է որ Խայասայի իբրեւ թագաւոր յիշուած

է Կրանիս (Kar-an-ni-iš) = Կար-ան-նի-իշ), որի անունը կրնայ հնչուել նաեւ Գարանիս. Խայասայի (Հայաստան ?) Գարանիս թագաւորը մօտ 1400 տարի ք. Ա. Շամուխայի (Կամախի) պարսպաների տակ ճակատ մղած է Խատտի մեծ թագաւորների Տողխալիասի և Սուպիլուլիումայի դէմ, որոնք բնականաբար կու գային Խատտուշաշ - Բողազքէոյ մայրաքաղաքէն, այսինքն Արեւմուտքէն: Այս պատմական իրողութիւնը կը թուի բացատրել Խուրրի թագաւոր Կրանիսի (ըստ Փորրէրի այժմ Խայասա - Ազգի) զբաւած դիրքը հանդէպ Խատտի կայսրութեան, և յատկօրէն կը պարզէ վերելի դաշնագրին մէջ յիշուած փաստը

1. Առաջին անգամ եւ նոյնացուցի Շամուխա մեր պատմական Կամախ քաղաքին հետ («Massis». Մարտ 1929, էջ 107), հիմնուելով Fr. Bilabelի նկարագրութեան վրայ (Geschichte Vorderasiens und Aegyptens vom 16. Jahrhundert. 1927, էջ 261). Այժմ Փորրէր կ'ընդունի այդ նոյնացումը. տես Caucasia. ըստ վերնոյն էջ 3.
2. Արեւմուտքի զիտնականները բաւական ժամանակ Գաշգա երկիրը դէպ ի Կիլիկիա ման ածելէ յետոյ, այժմ կը գտնուեն ի Տայոց աշխարհ, աւելի լայնագոյն մըտքով՝ կը նոյնացնեն Կովկաս տեղանունին հետ. Տես Forrer: Ի բարեւէր Mitteilungen d. Deutsche Orient Gesellschaft. nr. 61 (1921). Sidney Smith: Ի բարեւէր Early History of Assyria to 1000 BC. (1928): Իմ կարծիքով աւելի ուղիղ կը լինէր Gašga նոյնացնել Ճորոխի վերին հովտին հետ. Կիսկիւմ-Օլթի-Շիրակ շրջանի հետ. Պարզ է որ աշխարհագրական ըմբռումները կը տարբերին դարէ դար, սակայն անունները՝ քիչ ձեւափոխութեամբ կը վերապրին հազարաւոր տարիներ.
3. E. Forrer. Caucasia. Fasc. 9. (1931). էջ 1ի վրայ ծանօթ. 1ով նա կը բացատրէ Թէ ինչպէս առաջները այդ տեղանունը կը կիրարկէր միմիայն հիւսիս արեւմտեան Հայաստանին, իսկ հետեւելով H. Wincklerի կը կարծէր որ Harri երկիրը Հայաստանի մէջ էր: «Այժմ, կ'ըսէ նա, Բարձր Հայքի մէջ Խարրի անուանատեղին վրայ պէտք է ներածել Խայասա անունը»: Թէեւ Փորրէր չի յիշեր որ «Massis» ի 1928 Գեղտ. Թուին մէջ, (էջ 43) արդէն Խայասա նոյնացուած է Բարձր Հայքէն մինչեւ Վանայ ծով մարզին հետ, միանգամայն պէտք է աւելցնեմ որ Caucasia խմբագրելը՝ Գր. Գերհարդ Դէէալըս, մի ծանօթութեամբ կը գեղուցանէ որ այդ յօդուածը Փորրէր Armeniacae խմբագրութեան ուղարկած էր 1927 Սեպտ. 4ին:

— Սոպալիլուրիում կայսրը խուրրի, Եգիպտոս և Բաբելոն երեք մեծ երկիրներէն առաջնութիւն կու տար խուրրի, կամ այն է որ մեր դարաւոր բնաշխարհը այն ժամանակ կը ներկայացնէր մի հսկայական ոյժ և կամ թէ խատտի կայսրը ամենէն առաջ կը յիշէ խուրրի, որովհետեւ նա աւելի մօտ եւ անմիջականօրէն աւելի սահմանակից էր իր կայսրութեան:

Փորրէր այժմ կը համաձայնի (Caucasica. Նոյն. էջ 17) Գէօցէի՝ հետ խայասա կամ խուրրի աշխարհը Բարձր-Հայքէն տանելու մինչեւ Վանայ ծովի աւազանը:

Սակայն խուրրի աշխարհի քաղաքա-կրթութիւնը միմիայն ղէպ ի Արեւմուտք և Տայոց աշխարհը չէր որ կը տարածուէր, այլ և ղէպ ի հարաւ՝ որպէս նախապէս մասը Միտաննի թագաւորութեան: Նորոգ հանգուցեալ Սէյս շատ առաջ ար-ղէն գտած էր որ Միտաննի լեզուն իր մէջ կը բովանդակէր խաղիական - ուրարտական բառեր<sup>1</sup>:

Խորթաթափանց Knudtzon<sup>2</sup> դեռ 30 տարի առաջ նախատեսած էր որ Արզա-ւա (խուրրի երկրին մէջ) երկրի քաղա-քակրթութիւնը այնչափ բարձր գնահա-տուած էր ԺՎ դարուն Գ. Ա. որ Եգիպտոսի Փարաւոնը կը ղիմէր կողովիտ-Մասեաց ոտն գաւառի խուրրի թագաւորին, անկէ խնդրելու արդուզարդի անուշահոտ իւղ: Դարձեալ այժմ կը ստուգուի որ ԺԵ դա-րուն Գ. Ա. Եգիպտոսի փարաւոնները Հայաստանէն կը խնդրէին փայտ և շին-ուածանիւթեր իրենց պալատական կառ-քերի և հաւանաբար մոմիաների համար<sup>3</sup>:

Իսկ 1924էն սկսեալ Ֆիլատելֆիոյ հա-մալսարանի երկու գիտնականները՝ Chiera և Speiser (երկուքն ալ ծագումով Արեւե-ցի) պեղեցին և կը պեղեն հին Ասորական մնացորդները: Քիրքուքէն մօտ տասը մղոն հեռու անոնք գտան բազմաթիւ բեւեռա-զրեր և խեցեղէնք: Բնագրերի մանրամասն ուսումնասիրութենէ յետոյ անոնք եկան այն եզրակացութեան որ Նուզիի քաղա-քային և իրաւական վաւերագրերի մէջ

երեւան եկած հին քաղաքների և անձանց անունները, գիտական բառերն եւ ցեղախօսական ու քերականական որոշ մանրամասնութիւնները յար և նման էին խուրրի-Միտաննի լեզուին<sup>4</sup>:

Խուրրի լեզուի էութիւնը դեռ չի կրնար բանաձեւուիլ լրջութեամբ: Հատակոտոր տեղեկութիւնները հաղորդեցի առաջին յօդ-ուածների մէջ: Անոր դրութեան լուսազոյն պատկերը պէտք է տեսնել *Realexicon der Vorgeschichte*, I. էջ 135, (1924):

Արդ, Սուսերական նորագոյն պեղում-ներէն ի վեր Ուրի մէջ գտնուեցաւ մի արքայական արձանագրութիւն, հաւանա-բար վերագրելի Համմուրապիին (2900 Գ. Ա.): Բաբելացի ամենէն ծանօթ Մեծ-Արքան, գոնէ մեծ օրէնսդիրը, կը պար-ծենայ թէ ինք նուաճեց Տուգրիշ - Tugriš երկիրը, այսինքն Հայաստանը՝ « որի բարբառն է ծայրայեղօրէն բարդ »: Ի հարկէ Փորրէր այդ «ծայրայեղօրէն բարդ բարբառը» կը կապէ իր նախախատտի (proto-hattis) կոչուած լեզուին հետ՝ Tugriš - Հայաստան երկրին մէջ: Իցիւ թէ հնարաւոր լինէր լսել Հ. Յ. Տաշեանի կարծիքը այս մասին:

Նոյնիսկ պատմական ժամանակներին,

1. A. Götze: Das Hethiter - Reich: seine Stellung zwischen Ost und West. *ի Alte Orient* Band 27. Heft 2. (1928). էջ 27.  
2. A. J. Sayce. *Journal of the Royal Asiatic Society* 1912. p. 689.  
3. J. A. Knudtzon: Die Zwei Arzawa-Briefe. 1902: համեմատել սրա վերջին լուսարանութիւնները Hugo Gressmannի *Archiv für Orientforschung*: III. (1926) է 12 և է 110: Արա մասին մի մանրա-մասն ուսումնասիրութիւն է *Massis* շատ շուտով.  
4. H. Schäfer: Armenisches Holz in ägyptischen Wagnereien. *ի Sitzungsberichte d. Preussischen Aka. d. Wissenschaft. Phil-hist. Klasse.* 1931 (Deca).  
5. Annual of the American Schools of Oriental research. IX. (1927) է 87, 93 եւն. Համեմատել նաեւ *Journal Asiatique*, 1929, է 154.  
6. Forrer: Stratification des langues et des peuples dans le Proche-Orient préhistorique. *ի Journal Asiatique.* 1930. Oct. - Dec. էջ 228.

ԺՎ դարուն Գ. Ա. «նախախատտի» այս լեզուն խօսող և Gašga անուանուած ժողովուրդը կը տարածուէր Պափլագո-նիայէ մինչեւ Խայասա - Մեծ Հայք:

Այդ լեզուով Washaw - Ուաշխաւ(?) կը նշանակէ աստուած: Այդ բառը կաշշի-*Kašši* լեզուի մի բառարանի մէջ, և ըստ նորոգ հանգուցեալ բանասէր Հիւզինգի, այդ կաշշի ժողովուրդը կը սերէր կաս-պից ծովի եզերքներէն<sup>1</sup>:

Այստեղ կը տեսնենք որ իմ խուրրիա-կան հայեցողութիւնը նախախատտի լեզուի և կաշշի ժողովրդի կապակցութեամբ՝ կը տարածուի Պափլագոնիայէն մինչեւ կաս-պից ծով, ի հարկէ խայասա - Գաշգա երկիրների վրայով: Բաբելական այդ ար-ձանագրութեան մէջ՝ արձանագրող Բա-բելացի քարտուղարը Տուգրիշ - խուրրի

երկրի ժողովուրդը կ'անուանէ « ազոա-ւաղէմք » ժողովուրդ, Ֆիլիքս ֆոն Լուշանի *armenoid* - հայատիպ ցեղը, ըստ Փոր-րերի:

Այս տարրերը տալէ յետոյ ուսանողին կը մնայ թափանցել այս յոյժ հետաքրք-րական խնդիրների խորքը և քննել զա-նոնք « Բազմավէպ » ի մէջ բանաձեւած հայեցողութեանս լոյսին տակ:

Սակայն ինչ որ աւելի և աւելի կը կլանէ իմ ուշադրութիւնը այս ըրպէին պատմահայր խորենացւոյ ամփոփած ա-ւանդութեանց ճշգրիտ լուսարանումն է՝ բազդատական բանասիրութեան նոր լոյ-սերի տակ:

ԱՐՇԱԿ ՍԱՅՐԱՍՏԵԱՆ

1. Ըստ վերնոյն. էջ 230.

ՄԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻԻՆՍ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՆՍ ԿԸ ՅԱՅՏԵՆԷ  
Պ. Ն. ԳԱԼՈՒԹՅՆԵԱՆԻ

Եւ կ'օրհնէ յիշատակը իր հանգուցեալ հոր Պրն. ՄԱՆԱՍԷԻ որ իր կենդանութեան օրով կտակած էր Ուխտիս Մատենադարանին հետեւեալ գրքերը, զորս ստացանք իր յիշեալ որդւոյն ձեռքով:

Ա. — Մաշտոց - Երևան - Գիրք ձեռնարկորէանց սոչրք աստիճանաց եւն.: Ձեռագիր-բոլորգիր, երկսիւն, թեթեւ զարդերով. մեծութիւն՝ 19×15, էջ 260, անթուական. հաւանօրէն 1600ի գործ:  
Բ. — Հարիւնարաւ (մարդակազմութիւն - Հիւանդութիւնք և ցառք և դեղորայք լոցիւն): Ձեռագիր - բոլորգիր. մեծ. 19×13, էջ 312, անթուական. 1500-1600ի գործ:  
Գ. — Քարոզներ - Ճասեր - Տօնականք - մեկնութիւններ եւն.: Ձեռագիր, բոլորգիր փոք-րիկ, և մէկ երրորդը նոտրագիր, մեծ. 18×14, էջ 160, անթուական. 1500-1600ի գործ:  
Դ. — Աղօրագիրք - Գաւճք և Ճասք տօնականք Ս. Գր. Նարեկացոյ: Ձեռագիր, բոլոր-գիր, մեծ. 17×12, էջ 500, անթուական. 1600-1700ի շրջանէն:  
Ե. Հարանց վարք. սպագր. ի Նոր-Չուղայ (Սպահան) ՌՂ. — 1641, երկսիւն, էջ 700, 4<sup>0</sup>, հր. Խաչատուր Վրդ. Կեսարացի. հին, կաշեայ զարդարուն կազմով:  
Զ. — Կրթութիւն քրիստոնէական պաշտօնի. յօրինեալ ի հոգելոյս Պաղտատար պատուելի վարժապետէ ի տաճկաց բարբառ. էջ 195, 8<sup>0</sup>, տպ. Կ. Պ. 1816.  
Է. — Քանի մը հին պահպանակներ շրջանակով: